

* * *

Մարիամ իշխանուհւոյն բերած հարբւտութեանց, օտտի ու նուէրներու մին էր հաւանօրէն, և անտարակոյս ամենէն աւելի սրտախօսիկն ու հեշտային իրեն համար, այս մարմարեայ գեղարքանդակ մետալիոնը, իւր ցանկալի մօրեղբոր՝ կայսր Վասիլի դիմագիծը, զոր ինչպիսի՜ զուրգուրանօք անշուշտ զգուած ու զետեղած էր դքսական սենեկին ամենէն պատուաւոր անկիւնը:

Մահը՝ որ մոռացութեան քողը կը սփռէ ամէն երկրաւոր պերճութեանց վրայ, սփռեց անակնկալ և այսքան փայլակնային արագութեամբ սև քողն նաև այս վիմաքանդակ դիմանկարին վրայ, իսկելով յանկարծ յիշողութեան ամէն կապեր, և դարերու աւերակաց փողիներ, ո՞ փոխէ ինչպիսի՜ փուկերէ անցնելէ վերջ, բոլորովին մոռացուած ձգեցին զայն մթին շտեմարաններու խորշերը, ուսկից յետոյ անձանօթ ձեռք մը իբրև անյարգի և ոչինչ զարդ մը, վերստին խաւարէ դէպի լոյս հանելով, հիւսեց այս Վենետիոյ ամայի անկեան մէջ, աննշան որմի մը վրայ, այնքան նշանաւոր և փառապանծ, հայագգի յաղթական կայսրն, Վասիլ Երկրորդը:

Հ. Յ. Արսեր



ՊԱՆԴԻՏԻՆ ՄԱԽԱՂԷՆ

ՏՆՕՐ ՀՆԷՔ

Հոովմ, 20 Մարտի 1918

— Չեզմէ՛ զթութեան գործ մը կը հայցեմ, — կ'աղերսէ մեր թաղին աւագբէջը, տագնապով հասած մեր օթեանը, — 14000 ծխական ունիմ ժողովրդապետութեանս մէջ, որոց տները պէտք է օրհնել զատկիս. և ոստանիս երիտասարդ քահանայութիւնը, որոց հետ և իմ վեց օգնականներս՝ զինուորութեան են, Նյախախնամութիւնը զձեզ իմ մօտ զրկեց. հաճեցէ՛ք՝ քանի հոգի որ կրնաք՝ օգնել ինձ:

— Բայց մեք անվարժ ենք լատին արարողութեան:

— Աշխարհիս ամենէն դիւրին բանն է. ամենակարճ ազօթք մը, զոր մրցիչելով կ'անցնիք սենեկէ սենեակ, կը սրբուկէք օրհնած ջուրը և դուրս կ'ելնէք:

Բացատրութիւնը շատ համոզիչ էր, և ինդիլը մերծելը՝ տմարդութիւն: Հինգ հոգի պատրաստ ենք արդէն եկեղեցատան մէջ: Սպիտակ կարճ քթանակ մը կոնակիս, կարմիր ուրար մը վզիս, սև խաչգտակ մը զլիսիս, շապկաւոր պատանեակ մ'առջևէս, որ ի ձեռին կը կրէ օրհնած ջրոյ զուլիկն արծաթեայ, ճամբայ կ'ելնեմ, վարանելով պահ մը, և կարծելով՝ թէ բոլոր մարդիկ իմ նորօրինակ տարագիս կը նային. կը զգուշանած ես ինքս տեսնել զիս: Բայց զպրիս հաստատուն գնացքը և անցորդաց անտարբերութիւնը կը սրտապնդեն զիս փութով: Քոթանակն ամենօրեայ հանդերձս է հիմայ:

Ինձ վիճակուած է ամբողջ մէկ երեսը փողոցի մը, որոյ ծայրը չեմ նշմարեր, և որ կ'երթայ կ'ընկղմի Ազգային պողոտային մէջ: Կը սկսիմք մտնել տնէ տուն, խանթէ խանութ, կը բարձրանանք դըստիկոնէ դատիկոն, կը սրսկեմ, կը մըրմընջեմ ու կ'անցնիմք, առանց զանց ընելու յարկ մը, սենեակ մը, խոհանոց մը, անկիւն մը, ուր կը հրաւիրէ բարեպաշտութիւնը:

— Տղաս, մեր մտած բոլոր տեղերը քրիստոնեայ են, — կը հարցնեմ փոքրիկ առաջնորդիս:

— Չեմ ճանաչեր, — կը լինի պատասխանը, որոյ ի լուր կը սրտփէ սիրտս: Կը զգամ՝ որ կոյր բախտին յանձնուած էինք. և կը զարմանամ որ չենք հանդիպիր այլակրօնի մը:

Դպիրս կը բախէ դուռը:

— Ո՞վ է, — կը հնչէ ներսէն ձայն մը կանացի:

— Քահանայն, — կը պատասխանէ տըղային ձայնը կասկածոտ, և նախապատրաստ յօժարութեամբ մը կը բացուի մուտքը մեր առջև:

Երբեմն ալ կը լսուի ժանգոտ հազագ մը կերկեր՝ ի պատասխան « քահանային » .

— Տունը մարդ չկայ :

Եւ դուռն անշարժ կը մնայ, մինչ մեր քայլերը՝ համակամած՝ կ'ուղղուին միւս յարկին դուռը :

Ու դիմացս կը պարզուի՝ վեց ժամուռն մէջ՝ աշխարհ մ'ամբողջ, իւր բուրբ գոյներով, իւր լոյսերովն ու մտայլներով, իւր ժպիտներով ու արտասուներով, իւր ծաղկովն ու փշով : Վեց երկար ժամեր, ուր այդ բուլբուլն իրեն ի շարժապատկերի կ'անցնին առնէս, կ'անդարդառնան հոգւոյս խորը և կը խռովեն զիս : Այդ ներկայանակն Անտառակի անշուք փողոցին, որ կպած է զուարթ Ազգային պողոտային, ինչպէս խորշակահար ոստ մ'ազգազուն՝ փակած պարարտ բունին :

Կոկիկ յարկարժմիններ փոքրաթիւ, մաքուր կարասիներով : Օրհնելի կարմիր ձուերու և երշիկ սփռններ՝ զետեղուած սեղանին վրայ : Սեղաններ՝ պճնազարդ կերակրերով ու շիշերով, շրջապատուած ուրախ ճաշողներէ երջանիկ : Բայց ասոնց թիւը կը կրտուի աղքատ ու հոտի բնակարանաց բազմութեան մը մէջ, որոյ սանդղներէն անվտանգ բարձրանալու համար՝ կը հարկուինք կառչիլ յաճախ պատի ձողին, ու զննել կոխելի սանդղամասներս :

Եւ աչքերս՝ կիսամութ յարկերուն մէջ՝ ցայտուած մորմուռամբ մը կը նկատեն ջանդուտ ու տնայնութեան տիրապետութիւնն անողորմ, որոյ մէջ մերթ կը նազէ տեսիլը նորածն զլիսարկի մը կամ մաքուր կրկնոցի մը կանացի, կազմելով միակ զարդը պատի մը մերկութեան, կամ ձգուած աններդաշնակօրէն՝ աղքատի անկողնի մը վրայ : Անձնասիրութեան ստեղծած դիմակն է՝ ծածկելու համար աշխարհի արհամարհոտ աչքերէն իրենց լքումը բախտէն :

Երբեմն չքաւորութեան մէջ ամոքիչ ժպիտ մը կը դնեն զոյգ մը հաւեր կամ զուգնաքեայ աղանւիններ, որ կը շարժին անկրակ անձուիս խոհանոցին յատակին

վրայ մերկ, և շուրջը մանկան մը՝ նրստած անհոգ և անտարբեր աթոռակի մը մէջ, որոյ ներքև կ'երեկի ի կախ աման մը սպիտակ : Այդ զոյգ մը թևաւորներն են, մասնակից իրենց բախտին ու քաղցին, անոնց ամբողջ յոյսն ու զանձը :

— Աղքատ ենք, — կ'ըսէ կին մը՝ ցաւազին կերպարանօք և որդորուկ ձայնով :

— Յիսուս ալ աղքատ էր, և բարեկամ աղքատաց. Յիսուս է ձեր հարբստութիւնը, — կը պատասխանեմ, և մըխիթարութեան թեթև նշույլ մը կը ծաղկի բոպէ մ'անոր երեսին, զոր վիշաք կը ծածկէ սկօսներով :

Անձուկ գաւիթ մը կը մտնենք՝ որ ածխանոց է. նեղ սանդուղ մը, ածխոյ փոշուով սքողուած, կը հանէ զմեզ նեղ սենեակ մը թերաստուեր, որ ածխով ներկուած է : Այդ է բոլոր տունը :

— Մեր տունն ամբողջ ածուխ է, — կ'ըսէ աղջիկ մը՝ որ զմեզ կ'ընդունի, և ունի զհիսակցութիւնն իրենց բնակարանին անյարմարութեան :

— Այս պահուս ածուխն ամենէն յարգի բանն է, — կը պատասխանեմ՝ մեղմալու ծածկելու համար իւր զգացած նուաստացումը :

Բաւական բարեկեցիկ տան մը դատիկուններ կ'օրհնենք մինչև վերնայարկը, որ կ'որոշուի միւսներէն իւր անշուքութեամբ, և որոյ մէն մի սենեակ առանձին վարձուոր ունի : Եւ մինչ աւարտած կը կարծեմ, կը հրաւորուինք՝ գալարուն փայտեայ սանդղէ մը բարձրանալու մինչև ձեղունը, ուր ընդ առաջ կ'ենէ կին մը՝ բռնած երկու մանկանց ձեռներէն : Այս է իւր բնակարանը, որոյ կարասին ամալուսութիւնն է, և իրենց զարդը՝ կիսամերկութիւնը՝ զրզիւկներու ներքև : Կը գանձատի եղկելին՝ թէ ամուսինը պատերազմի է, և իրենց լքեալ անօգնական : Սփոփիչ խօսք մը կը քաջալերէ զինք պահ մը, եթէ երբեք կը բաւէ այդ՝ լեցնելու անոր հոգւոյն զատարկութիւնն անասման, որ կը մրցի դատարկութեան հետ իւր թառին :

կը հանդիպեմ հիւանդ մատաղ զուխներու ծամախիտ, վերմակին շրթէն զուրս կարկառած, որոնք զատիկ օրն աղուհացի վերածեր են. և որոք կարեկիրք մաղթանք մը կը թոշի բերանէս՝ տան օրհնութեան հետ միասին:

— Տղաս չար է, օրհնեցէք որ զգաս. տանայ, — կ'ըսէ մայր մը, ցոյց տալով իւր փոքրիկ խեղ, որ կը ջանայ ծածկել շարածճի ժպտոր՝ վար կախած երեսին ներքև:

Գզուտտ ապտակիկ մը կը յանձնեմ այտին, և խրատիկ մ'ականջին, որ զինք գոհ կը թողու, և զիս կը համոզէ՝ թէ զգօնացաւ:

— Այդ տեղը լա՛ւ օրհնեցէք, — կը խնդրէ յուսարեկ շեշտով մը, և ցոյց տալով անկողնոյ մը մէկ կողմը, մանկամարդ մը, որ — աշխատութիւն չեմ կըրեր գուշակելու — աղածրի թաթի մը իւր թղանցին փարման հեշտական երագովը կը տապի: Եւ իւր հայցուածը կը կատարուի նոյնպէս:

Գրե՛ն մը ներս կը բացուի գետնայարկ սենեակ մը, որ նոյն զոնէն սպրդող նուազ լոյսն ունի իրեն լապտեր: Սպիտակ առագաստ մը կը կորզէ այդ խցիկը գաւթէն, և կը յօրինէ անոր միջնորմն անշուք: Լաջն անկողին մը, միակ կարասին, կը զբաւէ անոր կէտը: Եւ անկողնին վրայ ձեռագործ ծակոտկէն ծածկուցի մը տակէն կը նշմարեմ յանկարծ թեթև ծփումն ողորկ ճակատի մը բուրակ, նուրբ ցթի մը, երկու վտիտ ձեռքերու՝ ամփոփուած լանջի մը կեղորոնը, և զոյգ մը փոքր ոտնածայրերու:

Կը ցնցուիմ. քայլերս կը կասին... մեռեալ մը:

Ո՛չ ծաղիկ մը մարմնոյն վրայ, խորհրդանշող՝ ստուերի մէջ փթթած ու բստուերի մէջ խամբած այդ ծաղիկին: Ո՛չ խաչ մը կրծոց վրայ, պատկերն անոր տանջուած զոյութեան: Ո՛չ ճրագ մը մահճին քով, սփոփելու մատուան խաւարը դուղահար՝ որ կը պատէ զայն: Եւ սակայն այդ անհն լանջին ներքև ալ, ինչպէս

ամէն մահականացուի, բարախեց սիրտ մը, երագեց, ձկտեցաւ, կրեց դառն խաղկանքներ, յոյսեր, լըռմներ: Ո՛չ որ ճանչցաւ զինք, ոչ որ պիտի յիշէ զինք: Մահճին մօտ կանգուն՝ ինձ կը նային երկու մանկամարդներ, անբարբառ, անթաց աչքերով: Արեհնակցութեան վիշտը չէ տոպֆորդած աղոնց հող, այլ կարեկցութիւնը դրացութեան: Ուրուականներ կը թուին, որ կը հսկեն այդ անշնչացած անտաղ էակին քով, որուն երեսին կը նայէին տակաւին երէկ, և այսօր անոր մարմնոյն՝ անզգայ տարածուած ծակոտկէն ծածկոցին ներքև: Իսկ վաղը պիտի տեսնեն ուրիշ անծանօթ մը նորեկ այդ մահականային վրայ, որ աղոր նման շատ անծանօթներու հեծարանն ու մահարանը եղաւ, որ աղոր նման շատ անծանօթներու հեծարանն ու մահարանը պիտի լինի:

Սրբարար ջուրը կը սրսկեմ անձկութեամբ ու փութանակի այդ ցուրտ մարմնոյն վրայ, և անմուռնչ զուրս կը շտպեմ բնակարանէ մը, ուր օրհնիչ մտած էի և յուզարկաւոր կ'եղնեմ:

Կ'անցնինք կը կոխենք պատաստավաճառի մը սեմին վրայ:

— Յոգնութիւն մի՛ կրէք, — կը փութայ խափանել ձայնս ու շարժումս խանութպանը՝ սկսելէս յառաջ, և կը յանձնէ նուէրը դպրուր ձեռքը: Շիկնած ու մահացած՝ կը հետնամ այդ կրօնամեծ վաճառատնէն, ուր մամոնային կը խնկարկուի, անոր սեմին վրայ ուխտելով՝ անզամ մ'ալ չենթարկուիլ այս դժնդակ փորձին, անզամ մ'ալ չմտնել խաչգտակին ներքև քաղմախաչ:

Փողոցցին ծայրը՝ շքեղ տան մը մէկ յարկաբաժնին մէջ ենք հիմայ, ուր կը տիրէ խառնակութիւն մը սապատներու, պայուսակներու, զգեստուց. ու կօշիկներ՝ կօշիկներ շարուած իրարու քով, որ զիս պահ մը կօշկավաճառի մը խանութք կը փոխադրեն:

— Ներեցէք մեր այս վիճակին, ուղևոր ենք, — կը փութայ ըսել աւազանասակ

պարոն մը՝ ազնիւ ձեկրով: Եւ յետ օրն՝ նութեան կ'առնու ցոյց կու տայ ինձ հրաւիրատունս մը, որ կը կոչէ զինք տիկնոջը հետ հաղորդուելու Ս. Պապին ձեռքէն: Տոմսին վրայ նշանակուած է ժամն ու հանդերձին ձեւը՝ որով պէտք էին ներկայանալ:

— Մ'ըր երթալու ենք արդեօք, — կը հարցնէ պարոնը:

— Անտարակոյս Քսեստեան մատուօք:

— Ուսկի՞ց պէտք է մտնել:

— Պղնձի դռեկ՝ որ կը հանէ Առաքելական սպարանքը, — կը թիւղորեմ օտարականս հոովմայեցւոյն, որոյ մանկու թիւնն է լոկ տեսեր ոտսանը, իսկ գոր-

ծունէութիւնը՝ Բրազիլ, որոյ բարեկեցութեան, կրթութեան ու բարեպաշտութեան ներքողը կը հիւսէ, և անոր առջև կը մթազնի իւր հայրենիքը: Իսկ ինք արդէն կ'որորուի հեշտ յիշատակովն իւր մօտալուտ վերադարձին դէպ իւր երկիրն ասպընջական:


Խնկներս կ'իտտած, բոլոր զգեստներս քստնաթուրմ, կը հասնիմ մեր օթեանը, ուր երեակայութեանս առջև կը դառնայ՝ թո՛հ թո՛հ՝ մարդկային անհասարկութեանց, ցաւերու, հեծութեանց, տենչանաց, պայքարներու տեսարանն ալէ՛ծուփ, և հոգւոյս մէջ կը շարունակեն փոթորկիլ անոնց յուզումները վրդովիչ:

Հ. Վ. ՀԱՅՈՒՆԻ

Վալերի Բրիւսովի Հայ Բանաստեղծութեան թարգմանութեան մէջ ուղղելի են հետեւեալները.

- ՎՐԻՊՍՅ
- էջ 111. Լատինները
- էջ 121. Առաքել Աղթամարցիին
- էջ 140. Այն անկանոն ծրագիրը

- ՈՒՂՅԵՒ
- Լատինները
- Առաքել Բաղդեցի
- Այն կանոնաւոր ծրագիրը



ԲՈՎԱՆ ԴԱԿՈՒԹԻՒՆ
ԲԱԶՄԱՎԷՊ ՀԱՆԴԻՍԱՐԱՆԻ
1918 ԱՄԻՆ

	էջ	P.
Հ. ՂԵՐՈՆԻ ՏՅՅԵՆ. — Միխիթարեան գաղթը	1	P. Léonce Dayan. — L'Émigration mékhithariste 1
Հ. ԵՂՍԱ ՓԷՅԻԿԵԱՆ. — Շիրմին պսակը	4	P. Élie Païtchikian. — La couronne du tombeau 4
Ո. Կ. — Վկայաբանութիւնք	5	V. G. — Martyrologe 5
ՀՐԱՅՅՈՍ ԱՆՍՈՒՆ. — Հայերէն Նոր Բանբր Հին Քերականներու մէջ	21	Hratchia Adjarian. — Mots inconnus arméniens dans les Grammaires Anciennes 21
Հ. ԵՂՍԱ ՓԷՅԻԿԵԱՆ. — Վեներեան մեռելակիր նաւակները	26	P. Élie Païtchikian. — Les barques funèbres de Venise. 26
ՊԵՒՌ ԿՈՐՆԵՅԷՆ. — «Սիդ», որբերգութիւն. (Թրգմ. Հ. ԱԹԱՆԱՍ ՏՐՈՅԵԱՆ).	38	Pierre Corneille. — « Cid » comédie (trad. en vers arm. P. Athanase Tiroyan). 38